


Եւ ընդոտնել մեզ վար քաշող կիրքերն համայն,
Եւ ձեզի հետ խիզախօրէն նայիլ երկինք:

Եւ ձեզի հետ, և ձեզի պէս ըլլայինք սէզ,
Ըլլայինք մեծ, ըլլայինք վեհ ու տիրական.
Ու ձեզի պէս տածէինք իդձ մը անխափան՝
Միշտ վե՛ր, միշտ վե՛ր սաւառնելու՝ կամքով մ'անթեք...

Ո՛հ, կանգնեցէ՛ր այդպէս, լեռնե՛ր, ես կը սիրեմ
Ձեր տիտանի հասակն հըսկայ, և մաքրափառ
Ձեր կատարները ձիւնապատ, դուք յուսավառ
Խորհուրդի մ'պէս միշտ իշխեցէք սրտիս նըսեմ.
Եւ պաշտելի սրբութեան մը պէս հրաշակայ
Հըսպարա լեռնե՛ր, միշտ տիրեցէ՛ր կեանքիս վըրայ:

ԵՂՅԱ ԵՐՈՒՍԵՒ ՄԵԼԵՅԱՆ



Ծ Ն Ն Պ Ա Վ Ա Յ Ք

Աղէտին մէջ ես աւելի քու վըրայ
Մըտածեցի, ծընընդավայր Հայրենի՛ք,
Լեռնեքու մէջ զըւարթ անկիւն մը՝ փոքրիկ,
Ձոր լուսավառ ալիքներով յորդառատ,

Իրիսը խենդ այգիներուն քովն ի վեր,
Պատգամարերն աստուածներուն, կը ջըրէ,
Երբ կ'ողողուին ծառերն ամէն արևէ,
Ու կը դառնան միօրինակ ջըրշողջներ:

Անդուհական վերջիշումով մը քեզի
Հոգիիս մէջ կը զգամ նորէն, վըշտահար,
Որովհետև դուն առաջին սէրն եղար,
Ու մեծ աշխարհը մանկութեան երազի:

Ու մայրական՝ խոնարհեցար կուրծքիս վրայ,
Աչքերուս մէջ թափեցիր շողն արևուն,
Շատ զարուններ տըւիր ինձի թաթաւուն
Մեղը ու կաթով, ու գիշերներ արծաթեայ:

Օրօրեցիւր անմեղ հոգիս երազկոտ
Ըստուերին մէջ, ուր գեղեցիկ նըշենին
Գըլխուս վըրայ թափեց թերթերը ձիւնին
Որ կ'անձրևէ ծաղիկներով մըշկահոտ:

Քրնացուցին զիս ալիքները գետին,
Ջուրերուն մէջ փորքրիկ քարեր նետեցի,
Ո՛վ մայրական և հին քաղաք, դուն ինձի
Մոռցար շուտով, մոռցար պատրանքն իմ արտին...

Բայց ես նորէն տանջուելով ընդ երկար՝
Աղէտին մէջ մրտածեցի քու վերագդ,
Ինչպէս իր մօրը՝ որք տղան հարազատ,
Ու կորսուած, հեռուն, արդեօք ի՞նչ եղար...

Ի՞նչ եղաւ քեզ որ լրոնցիր յաւիտեան,
Ոչ մէկ թըռչուն, ոչ մէկ կըրունկ տարագիր
Բերու ինձի գարունիդ շունչն, ո՛վ երկիր,
Ո՛վ Ամասիա, ո՛վ օրօրոց մանկութեան...

Ա՛հ, դուն մեռար, և այգիներդ հիմա
Ա՛լ չեն ծաղկիր, փոթորիկին մէջ ինկած,
Ու ջրըշեղջիները չեն դառնար, խորտակուած
Հըսկայ թևեր որ կը հանգչին ափին վրայ...

Արև չունիս, և լրոտութիւն ու խաւար
Պատեր են քեզ, ալ չի ծագիր կաթելու
Միրաննշող վըճիտ արցունքն աստղերու
Քու բարձրաբերձ լեռներուդ վրայ միգապատ:

Գերեզման մ'ես, և ալիքներն իրիսի
Կը փըշըլին ժայտերուն դէմ, ու մինչդեռ
Մայր մը կու լայ սև քարերուն առնթներ,
Յեղն է վըսեմ, Տանջանքին հետ՝ մեկուսի...

Փոքրիկ անկիւն մեծ հայրենիք ինձ համար,
Քու զաւակներդ մահացան մեծողի՝
Արիւնաշող շըլացումովը փառքի.
Ու քանի որ կըռփին մէջ քընացար,

Որ մը դարձեալ երկինքներէդ մըթամած
Արշալոյսներ պիտի ծագին հըրեղէն,
Եւ դուն ինձի պիտի ժըպտիս հեռուէն,
Մընընդամայր, գարունին հետ արթընցած...

Ու կոչնակներն զօղանջելով խընդունակ՝
Արոյրին շուրջ պիտի կանչեն արծիւներ,
Երբ Առաւօտն ոսկեգօծէ՝ լուսահեր՝
Մըխաններուդ շունչը թեթև ու ճերմակ...

ԱՐՄԼԵՆ ԵՐԿԱԹ